

649 մահմէտական կրօնից վերաբերեալ զրքեր , 47 այլաբանական զրքեր , 86 ի մաստասիրական , 343 բանական արուեստի և բանասիրութեան , 31 բժժշկականութե , 43 պատմական և 79 բանաստեղծական և գեղարուեստից :

Ղամակոս : — Փէյնոյ իրեն գրագիտութեան բառզբքին մէջ կ'ըսէ թէ ինքը այս քաղաքիս գրատանը մէջ գտեր է Արիստոտէլի ընծայուած խորհրդական իմաստասիրութեանը :

ԻԵ . ԱՐՈՒԳ : — Ալմանսուր թագաւորը , որ դպրութեանց շատ սէր ունէր , իրեն տէրութեանը մէջ դպրոցներ և գրատուններ կանգնեց : Դրագէտ արաբացիք կը պարծին թէ Արուգի գրատանը մէջ պահուած է Յուստինեան օրինաց առաջին օրինակը :

ԻԶ . ՄՄԵՐԿԱ : — Ահացեալ նահանգաց մէջ շատ գրատուններ կան , բայց Աւրուպայիններուն քովլքան չեն : Դվաւարներն են Փիլադելֆիայինը , Պուդրնինը , Քէյմալբիճնինը , և Ար Լորքինը :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ը.

ԱՀԱՅԱԿԱՆ ԳՐԱՅ :

Ա . Իմաստունք : — Աս անձինքը իրենց տուած ծանօթութիւններուն , գտած նորանոր հնարքներուն և գիւտերուն համար՝ խիստ հարկաւոր են Ճարտարութեան դիւրաւ և աղէկ կերպով առաջ երթալուն : Գործաւորները հարկ չեն որ բնագէտ , տարրալցծ , մեքենագէտ մարդիկ ըլլան . բայց պէտք է որ ուրիշ մը գիտնայ նոյն բաները՝ անոնց Ճամբայ ցուցընելու համար : Այս որ դժբաղդ պարագաներով ուսմունքները խափանէին , իմաստունք՝ ու անոնց

1 Այս գիտոյն առջի կէու տես երես 319 :

գրուածներէն շատերը պակսէին , իրաւէ որ արուեստները դեռ կտոր մը ժամանակ գործատանց ու արուեստաւորաց մէջ նոյն կերպով առաջ կ'երթային , բայց կամաց կամաց դիւրին կերպերուն արքները կը կորսուէին ու արուեստներէն շատերը մոռացութեան մէջ կը թաղուէին . անանկ որ ետքէն բոլորովին նոր դիտողութիւններ ընել հարկ կ'ըլլար , ու շատ անգամ դիպուածի ըսպասել , որ նոր բան մը իմացուի : Անչ կերպով կը շինուի հիմա յունական կրակը , կամ ովէ է ան մարդը որ Արքիմիդէսին կիզող հայելիններուն նման հայլիններով թշնամեաց նաւատորմիղը երէ : Ահա ասոնք և ասոնց նման ուրիշ շատ բաններ՝ իմաստնոց ու անոնց գրուածոց պակսելովը կորսուած են : Հըրու արուեստները աս կերպով կը խափանուին , առուտուրն ալ հարկաւ կ'իշնայ . և մարդիկ , մանաւանդ թէ ամբողջ մեծամեծ ազգեր իրարու հետ ամենեին վերաբերութիւն չկարենալով ունենալ , խեղջութեան մէջ կ'իշնան , բարբարասութիւնն ալ վրայ կը հասնի :

Բ . Գարծառուագ : — Այէսլէտ և իմաստունք շատ բանին կերպը կը գտնէն , կը դիւրացըննեն , կը կատարելագործէն , բայց պէտք է որ զանոնք 'ի գործ զնող մըն ալ ըլլայ . միայն ընելուն կերպը չի գիտցուի , հապա ըլլուի ալ , և ահա ասիկայ գործառուի պաշտօնն է : Գործառու մը պէտք է որ մարդկանց ախորժակը , ունեցած պիտոյքնին , իրենց հարստութեան աստիճանը կարելի եղածին չափ քննէ իմանայ . ձեռք զարնելու աշխատութեանց հարկաւոր եղած տեղեկութիւնները ստանայ . բերք մը հանելու կարևոր եղած միջոցները առաջուց հոգայ . և ամէն բանէն աւելի ձեռքէն անցնելու նիւթոցյատկութիւնները , և թէ ինչ կերպով զանոնք բանի պիտի բերէ՝ աղէկ գիտնայ : (Օրինակի համար , գործառու մը թէ որ կ'ուզէ մշակական ճարտարութեանց պարապիլ , պէտք է գիտնայ թէ աւազուտ կամ կաւոտ երկիրները ինչ յատկութիւններ ունին , որուն մէջ ինչ տեսակ

բան աւելի աղէկ առաջ կու գայ , Արք պէտք է զանազան սերմերը ցանել , ու Բնչպէս դարսմանել . որչափ դրամագրուխ պէտք է այսչափ կամ այնչափ երկիր մը բանեցրնելու համար , և այն : Ձեռագործ ճարտարութեանց մէջ , մետաղագործութեան ետևէ իյնող գործառուն պէտք է գիտնայ մետաղաց տաքութեանէ մեծնալու և ցրտութենէ քաշուելու օրէնքները , անոնց խտութեան աստիճանը , խառնուրդը , և այն :

Դործառու կ'ըսուին ան ամէն մարդիկը որ իրենց վրայ կ'առնեն գործ մը . և այն գործողութիւնը միայն աշխատաւորներու ընել կու տան , կամ իրենք ալ մէկտեղ կ'աշխատին : || շակական ճարտարութեան մէջ իր կալուածը , կամ ուրիշնը վարձու առած իր շահուն բանեցրնել տուողը , հանքերը փորել , ու ծովէ և գետերէ աղ , ձուկ , բուստ , մարդրիտ , և այն , հանել տուողը գործառու կ'ըսուի . իսկ թէ որ մէկը ուրիշն շահուն հանէ նոյն բաները , կամ երկիր մը բանեցրնէ , ինքը անկից թոշակ առնելով , գործառուն թոշակը տուողն է : — Ձեռագործ ճարտարութեան մէջ անիկայ որ նիւթին նոր կերպարանք մը կու տայ , գործառու է . զոր օրինակ թէ որ չի բանած մետաքսէ զանազան բաներ բանի , ան գործ մետաղէ այլ և այլ գործիքներ , զարդեր շնէ : || յն պատճառաւ գործառու կը կոչուին կ'ըսէ || է , “ լաւ հիւսն , որ պատուհաններ , դռներ կը շնէ . նմանապէս որմաղիրը և ատաղձագործը որոնք տներնէն դուրս իրենց արուեստը ’ի գործ կը դնեն , և ատաղձն ու աղիւսը շենքի կը վերածեն . . . : Տուրեառիկ ճարտարութեան մէջ գործառու կ'ըսուին ան մարդիկը որ բերք մը կ'առնեն , ու վրան առանց փոփոխութիւն մը ընելու կը ծախեն . ուստի ասով միայն հեռու երկիրներէ վաճառք բերել տուողները գործառու չեն սեպուիր , այլ նաև խանութպանները , և անոնք որ մանր մունր բաներ կ'առնեն ու փողոցներու մէջ կը ծախեն :

Գ . Դործառու : — Դործառու մը

ինքն իր գլխուն բան մը առաջ չի կրնար տանիլ , բազմաթիւ ու զօրաւոր բազուկներու կարօտ է նիւթական աշխատանքները առաջ տանելու համար . և ահա գործառուները պիտի ըլլան աս կողմանէ իր պիտոյքը լեցրնողները , որոնք նիւթական ուժին հետ շատ անգամ ձեռքի յաջողակութիւն ու մոքի արթնութիւնն ալ պէտք է միացընեն . վասն զի ամէն անգամ գործառորի մը ընելիքը բոլորովին նիւթական ու միայն ուժի կարօտ բան ըլլար : Դործառոր կ'ըսուին աս անձինքը , որովհետեւ որոշեալ վարձք մը առնելով ուրիշին դործքը առաջ կը տանին , առանց շահ մը ունենալու ելած բերքէն : || ւստի գործառոր են հանքերու մէջ , դաշտերու , լեռներու վրայ (բաց ’ի ան գեղացիներէն որ դաշտը կամ լեռը իրենցն է), գործատանց , ու գործարաններու մէջ աւուրչեքով աշխատող մարդիկը . գործառորաց կարգ են նաև նաւավարները , խանութի մանչերը , վաճառականաց բեռնակիրները , և ուրիշ թոշակաւոր աշխատաւողք :

|| յսպէս ահա աս իրեք վիճակի անձինք ամէնքը իր մասը ընելով , արուեստներն ու ճարտարութիւնները առաջ կը տանին ու օր ըստ օրէ կը կատարելագործէն . թէպէտ և այնպիսի անձինք ալ կը գտնուին , որ իրեքին գործքն ալ իրենց վրայ կը միացընեն . զոր օրինակ հմուտ աստեղաբաշխ մը գործատուն մը կը բանայ , նոյն ուսման վերաբերեալ գործիքներ շինելու , միանգամայն ինքն ալ կ'աշխատի գործաւորաց հետ , որով իրեք պաշտօն մէկտեղ կատարած կ'ըլլայ , խմաստնոյ , գործառուի , և գործառորի : Իայց մենք հիմա քիչ մըն ալ աշխատանքի բաժանմանը վրայ խօսինք :

|| րեք տեսակ ճարտարութիւնները զանազան ձիւղեր ունին . մանաւանդձեռագործ ճարտարութիւնը . իւրաքանչիւր ձիւղին մէջ ալ շատ տեսակ գործողութիւններ կան . որոնք եթէ քիչ հոգւոյ վրայ մնալու ըլլան , կամ թէ ըսենք , մի և նոյն անձինքը մէյլէկ քիչ ամենէն ընեն , ճարտարութիւնը

խիստ դժուարաւ առաջ կ'երթայ : Առա-
տի մեծ գործատանց մէջ աշխատանաց բա-
ժանուան՝ կ'ընեն աս կերպով . թէ որ հա-
րիւր տեսակ գործողութիւն կայ ընելու ,
հարիւր կամ գէթ յիսուն տեսակ աշ-
խատաւորի վրայ կը բաժնեն . և ամէն-
քը իրենց ընկած գործողութիւնը միայն
կ'ընեն . ասով շուտ , աղէկ ու դիւրա-
գին կ'ելլայ բերքը : Իսածիս ճշմարտու-
թիւնը յայտնի կը տեսնուի յաջորդ օ-
րինակներուն վրայ : — Խաղի թղթի
գործատան մը մէջ դիր² մը թուղթի
վրայ աշխատողը մէկ մարդ մը չէ . և
ոչ անոր մէկ թուղթը մէկ մարդ մը կը
շինէ , որուն վրայ զանազան գործողու-
թիւններ կան , հապա ոմանք միայն
հասարակ թղթերը կը շտկեն , ոմանք
միայն երեք կարդ թուղթ վրայէ վրայ
կը կպցընեն հաստ թուղթը շինելու
համար , ոմանք միայն մամուլի տակ կը
շտկեցընեն զանոնք . ոմանք թղթերուն
կանքին զարդերը կը շինեն , ոմանք սև
պատկերները կը տպեն , ոմանք գեղին ,
ոմանք ալ կարմիր գոյները կու տան , ո-
մանք կը չորցընեն թղթերը , ոմանք ալ
հաւասար չափով կը կտրտեն զանոնք
և այլն , և այլն . անանկ որ եօթ անսասուն
տեսակ գործողութիւն կը կատարուի ին-
չուան որ դիր մը թուղթ կատարեալլը
մըննայ ու ծախուի : — Իսայց թէ որ աշ-
խատանքը այս կերպով բաժնուած ըլլ-
լայ , ու մի և նոյն մարդը չորս հինգ տե-
սակ գործողութիւն ընելու ըլլայ , ան-
համեմատ դանդաղութեամբ առաջ
կ'երթայ բերքը . որուն ապացոյց Աէին
ըրած հաշիւը մէջ բերենք : Այսուն
աշխատաւոր մէկ օրուան մէջ 14,000
թուղթ կրնան շինել , որով իւրաքան-
չուր աշխատաւորին 500 թուղթ կ'իյ-
նայ . բայց թէ որ միայն մէկ աշխատա-
ւոր մը ընելու ըլլայ ամէն գործողու-
թիւնները , որչափ յաջող կ'ուզէ ըլլայ ,
թերեւ և ոչ երկու թուղթ ամբողջ
կրնայ լմընցընել , որ է 250t մասը մէ-
կանոնց :

1 Գ. Division du travail.

2 ՏՀ. Տէուք :

Վնտասեղի գործատան մը մէջ Ամի-
թի ժամանակ տասը գործաւոր տասնը-
ութը տեսակ գործողութիւն ընելով՝
48 հազար գնտասեղ կը շինէին մէկ օ-
րուան մէջ . բայց թէ որ թելերը շտկե-
լը , զանոնք կտրտալլը , ծայրերնին սրե-
լը , գլուխնին գնտելը , զանոնք Ճերմկցը-
նելը և այլն , և այլն , միայն մէկ հոգի մը
ընելու ըլլար , հազիւ քսան գնտասեղ
կրնար շինել նոյնափ ատենուան մէջ .
Կ'սղի գործարաններ կան որ օրուան
մէջ ինչուան 100,000 ասեղ կը հանեն .
ուր որ հարիւր քսան տեսակ գործողու-
թիւն կայ ընելու . բայց այնպէս աղէկ
կերպով բաժնուած են աշխատաւորաց
վրայ , որ գործողութիւնները ամենայն
արագութեամբ առաջ կ'երթան :

Վշխատանաց բաժանման աս աստի-
ճան օգտակար ըլլալը Վդամ Ամիթ ի-
րեք պատճառի կու տայ : ա . Վշխա-
տաւորները գործքէ գործք անցնելու ,
տեղերնին , դիրքերնին , գործիքնին ,
ուշագրութիւննին փոխելու համար ժա-
մանակ չեն անցըներ , և գործ փոխելու
պատրուակով ծովալլութիւն ընելու պատ-
ճառ չեն գտներ :

Շ . Վիշտ նոյն բանը կամ նոյն տե-
սակ բան մը ընելով , թէ միտքը և թէ
մարմինը մասնաւոր վարժութիւն ու
յաջողութիւն մը կը ստանայ նոյն բա-
նին մէջ : Երկաթագործ մը , թէպէտ
և կուան զարնելու վարժած ըլլայ , բայց
գամ շինելու վարժութիւն ըրած ըլլ-
լայ՝ ու հարկադրուի շինելու , օրուան
մէջ հազիւ 2 կամ 300 հատ կրնայ շի-
նել , անոնց ալ չէնքը գէշ : Ուրիշ եր-
կաթագործ մը որ նոյն աշխատանքին
վարժած ըլլայ , բայց իրեն արուեստը
միայն ան ըրած ըլլայ , օրուան մէջ
հազիւ 800 կամ 1000 կրնայ շինել :
Խակ քսան տարուընէ վեր եղող երիտա-
սարգները որ միակերպ գամի վրայ կ'աշ-
խատին , օրուան մէջ 2,500 հատէն ա-
ւելի կը շինեն , առանց մասնաւոր տե-
սակ գամեր շինելու համար հնարուած
գործիքներու :

Շ . Վշխատանաց բաժանումը բան
մը արագութեամբ ընելու հնարքը կը

գտնէ , և կերպը կը դիւրացընէ : Աշխատանաց բաժանմոնք եղած գործատանց մէջ մեքենականութեան վերաբերեալ գործիքներուն կամ դիւրութիւններուն մէկ մասը հասարակ աշխատաւորները գտած են . վասն զի իւրաքանչիւրը իր բանին խելքը միտքը տուած՝ զանիկայ դիւրացընելու ջանացած է , ուստի դիւրութեան հնարքն ալ գտած է՝ խելքով կամ դիպուածով :

Աշխատանաց բաժանմոնք պէտք է ընել ոչ միայն գործատանց , հապանաե մտաւոր զիտութեանց ու ամենայն արուեստից մէջ , նաև իւրաքանչիւր ազգաց մէջ : Իւստարենք ըսածնիս : Այսօրուան օրս ուսմունքները այնչափ առաջ գացած ու բազմացած են , որ ինչ չուան մի և նոյն ուսմունքը զանազան ձիւղեր կը բաժնուի . զոր օրինակ վիրաբուժութեան ձիւղերն են ակնաբուժութիւն , գայեկութիւն , ատամնայրդարի արուեստը , և այն . թէ որ մէկը ուղենայ չորս հինգ տեսակ ուսմունք սորվիլ , թէպէտ և խիստ կարող մարդ ըլլայ , չի կրնար ուզածին հանիլ . վասն զի կեանքը չի բաւեր . բայց եթէ վեր ՚ի վերոյ տեղեկութիւն մը ունենայ նոյն բաններուն , որ է ըսել ամէն բանի մէջ յետնեալ : Խւրոպայի բոլոր երևելի անձինքը մէյմէկ բանի մէջ անուն հանած են . և խիստ քիչ կը գտնուին անանկ մարդիկ՝ որ երկու իրեք բանի մէջ ինչպէս որ պէտք է անուանի եղած ըլլան . պատճառը յայտնի է . վասն զի հազիւ բաւական ատեն կը գտնեն մէկ բանի վրայ դիտողութիւններ ու փորձեր ընելու , և ուրիշներուն նոյն ուսման վրայ ունեցած կարծիքնին քննելու , և հաստատելու կամ մերժելու զանոնք փաստերով : — Ասսին թատրերգակ բանաստեղծը բժիշկ չէր , բայց և ոչ Պոերհաւ ողբերգութիւն կը գրէր . Պիւֆֆոն անուանի կենդանաբանը և լիննէսս հոչակաւոր բնախոսը բնութեան գաղանիքը քննելու և ստորագրելու ատեն չէին իշխեր երկնային մարմնաց օրինացը վրայ աղատվածիւններ տալ , բայց և ոչ Ներշէլ եր-

կընքի անդունդներուն մէջէն մոլորակ մը դուրս հանած ժամանակը կը համարձակէր երկրիս վրայի չնչին միջատի մը ստորագրութիւնը ընելու : — Եղնապէս իմանալու է նաև արուեստից համար , որոնց տեսակը որչափ բաժնուի , նոյն երկրին մէջ յառաջադիմութիւնն ալ շատ կ'ըլլայ , և աղքատոց թիւը կը նուազի :

Ազգաց մէջ ալ աշխատանքի բաժանմունք ըլլալ պէտք է , ըսինք : Այս բաժանմունքը բնական կերպով կ'ըլլայ՝ երկրի մը զրիցը , կլիմային , բերքերուն տեսակին և ժողովրդեան ձիբքերուն համեմատ : Կը տեսնանք որ Որուսատանը մշակական ճարտարութեան մէջ աւելի առաջ է , Նորմանտան տուրեառիկ Ճարտարութեան մէջ , Անգլիան Ճեռագործ Ճարտարութեան մէջ . բայց ասովլ ըսել չէ թէ մէկ Ճարտարութեան մէջ առաջ գացած աղզը ուրիշ Ճարտարութեան վրայ չի կրնար աշխատիկ . վասն զի Որուսաստանն ալ տուրեառիկ ու Ճեռագործ Ճարտարութեանց կը պարապի . Գաղղիան գրեթէ իրեք տեսակ Ճարտարութեանց ալ հաւասար հոգ կը տանի . բայց Որուսաստանը աւելի բան կը շահի իրեն մշակութեամբը , վասն զի ամէն կողմանէ ան Ճարտարութեան հարկաւոր եղած յատկութիւնները ունի , Նորմանտան ալ իր վաճառականութեամբը քան թէ Ճեռագործովլը : — Տաճկաստանի մէջ ինչուան Վուլգան Վահմիւտին օրերը երկրագործութեամանաւոր փոյթ ըլլալուն համար , և ուրիշ Ճարտարութիւններն ալ շատ ետմացած ըլլալով , համեմատութեամբ երկրին բերրիութեանը խիստ քիչ բերք կ'ելլէր մէջէն . բայց տասը տարուընէ ՚ի վեր եղած ջանքը կը ցուցընէ թէ որշափ ճոխութիւն կը դիզուի՛ թէ որ մշակական ճարտարութեան աշխատութիւնը ծաւալի ընդ ամենայն Տաճկաստան , պէտք եղած խնամքը և ապահովութիւնները ընելով . և մանաւանդ ստացուածոց իրաւունքը ուքի տակ չառնելով , որուն վրայ (Յամանեան տէրութիւնը ամենայն անաշառութեամբ շա-

տոնց հսկել սկսած է . վասն զի ասիկայ է միայն մշակին ձեռքը զօրացընողը , թէ աշխատանքին պտուղը ձեռքէն յա փրչտակող ըլլար : Տասը տասնըհինգ տարի առաջ որչափ մետաքս կ'ելլէր Տաճկաստանէն , հիմա որչափ կ'ելլէ . որչափ արմտիք կ'ելլէր նոյնչափ տարի առաջ , հիմա որչափ կ'ելլէ : Տաճկաս տանի մէջ որչափ զարգանայ մշակութիւնը , ուրիշ ճարտարութիւնք ալ նոյնչափ շուտ ու աղէկ կը ծաղկին . վասն զի անանկ երկիր մըն է , ուր որ բնութեան սատարներէն ու դիւրութիւններէն բան չի պակսիր , և աշխատանքը շատնալով շատ մարդիկ առատ ու դիւրաւ թոշակ կը գանեն , և հանգիստ կեանք անցընելով՝ երկրին բարյական ու նիւթական զօրութիւնը կ'աւելցընեն :

Երեւելի տնտեսականք կրթուած ազգաց քաղաքականութեան պատճառը աշխատանաց բաժանմանը կու տան , որ ամէն մարդ մէյմէկ տեսակ բանի վրայ թափելով իրեն կարողութիւնը , հազարաւոր բան առաջ կ'երթայ . ընդհակառակն անկիրթ կամ վայրենի ազգաց մէջ քանի մը արուեստից վրայ կեցած է ընկերութեան պիտոյքը . և շատ անգամ մի և նոյն մարդը իրեք չորս բան մէկտեղ կ'ընէ . վայրենի մարդը իր նետերը , իր զգեստը , որ է զարկած որսին մարթը , իր հիւղն ալ ինքը կը շինէ :

Տնտեսականներէն ոմանք աշխատանքի մանր բաժանմունքը վնասակար կը սեպեն , իբր թէ գործաւորին միտքը և հոգեկան կարողութիւնները կը բթանան՝ միշտ ճնշին բանի մը վրայ աշխատելով : Այս բանս յիրաւի մտմտուքի պատճառ կրնար ըլլալ , թէ որ ամէն օրուան փորձը ասոր հակառակը չի ցուցնէր . վասն զի քանի որ ճարտարութիւննք առաջ կ'երթան , ռամկին մատուր կարողութիւնները չի բթանալին 'ի զատ , բացուելու վրայ է . վասն զի թէպէտ և մի և նոյն բանի վրայ միշտ կ'աշխատի , բայց այնչափ ուրիշ բան կը տեսնէ , կը լսէ , որ իրեն աշխատանքին միակերպութիւնը բնաւ նիւթականու-

թեան մէջ չի ձգեր զինքը : Դպակիի գործատան մը մէջ միշտ ապակի հալեցընող աշխատաւոր մը անկարելի է որ գաղափար մը չունենայ՝ թէ ան հալած ապակիին ինչպէս ուրիշ աշխատաւորք գեղեցիկ ձևերով հայլներ , ամաններ կը շինեն , թէպէտ և ինքը չի կարենայ շինել , վասն զի ան մասին վրայ վարժութիւն ըրած չէ : Եւ ոչ բարոյականի վնաս կ'ըլլայ , ինչպէս որ նոյն տնտեսականք ենթադրեցին , թէ որ աշխատաւորին թոշակը ան աստիճան խեղչ ըլլայ , որ ապրուստը ճարելու համար հարկադրի գիշեր ցորեկ աշխատիլ , ու բարոյականի վերաբերեալ ամէն բան մունալ : Յիրաւի շատ երկիրներու մէջ աշխատաւորաց թոշակը իրենց աշխատութեանը քանակին համեմատ չէ , և քաղաքական տնտեսութիւնը ինչպէս դեռ ուրիշ շատ բաներու , այս բանիս ալ պէտք է որ դարման մը ընէ . և որ չափ որ այս բանիս դարմանը դժուար է այնչափ ալ քաղաքական տնտեսութեան հոգը և այն դժուարութեան դիմացը առնելու համար կրած տագնապը մեծ է , մանաւանդ Պաղպիոյ 1848 փետրուարի 24^ῃ յեղափոխութենէն ետեւ :

Ո՞յայն քանի մը պարագաներ կան որ աշխատանաց բաժանմունքը կ'արգի լեն . զոր օրինակ պզտի քաղաքի մը մէջ , ուր որ առուտուրը խիստ քիչ է , հարկաւ արուեստները շատ հոգւոյ վըրայ չեն կրնար բաժնուիլ . վասն զի արուեստաւորաց բազմութեանը համեմատ ըլլալով բնակչաց թիւր , ան մարդիկը չեն կրնար ապրուստ գտնել : Պաղպի մը մէջ բժիշկն ալ , վիրաբուժն ալ , ակնաբուժն ալ մէկ հոգի է : — Պարակ բաներու աշխատանաց բաժանումն ալ քիչ է իրենց սղութեանը պատճառաւ : — Աշխատանաց բաժանումը գործատուի մը ընչիցն ալ կը նայի . վասն զի շատ գործաւոր բանեցընելու համար մեծ տեղ , շատ թոշակ և շատ նախնական նիւթ պէտք է :

